

ԽՍՈՐՃՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ն Օ Ր

ՈՒՂՂԱՎԵՐՈՒԹԻՒՆԸ

(ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁ)

---

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԿԵՏԵՐ

Աշխատասիրեց


Խ. Պ. ՔԱՐՏԱՇԵԱՆ

(ՀՀ Հյուս)



1926, ՊԵՅՐՈՒԹ

ՏՊԱՐԱՆ «ՀՐԱԶԴԱՆ»



ԽՈՐՀԻԿԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

493


ՆՈՐ

ՈՒՂՂԱԳԻՐԻԹԻՒՆԸ

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԿԵՏԵՐ


Աշխատասիրեց

Խ. Պ. ՔԱՐՏՈՒՇԵԱՆ



1926, ՊԵԹՐՈՒԹ

ՏՊԱՐԱՆ «ՀՐԱԶԴԱՆ»



491-99-1


Բ - 30

865

A 572917

A 10186

A



# ԽՈՐԴՐԴՅԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

## ՆՈՐ ՌԵՎԱԿԱՆ ԳՐԱԴՐԱՄ

(ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁ)

ԳԼՈՒԽ Ա. ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Լեզուի մէջ յեղաշրջումը բոլորովին անտեղի է . ասոր պատճառը լեզուին բնութիւնն իսկ է, որովհետև լեզուի մը հնչումներն ու անոնց այս կամ այն կերպ խըմ- բաւորումները իմաստի տեսակէտէ արժէք չունին ինքն- ըստինքեան, այլ սովորութիւնը, միջոցի և ժամանակի մէջ ընդհանրացումն է որ զանոնք կը նուիրագործէ :

Այդ է պատճառը որ օրինակ «կալ» հնչումը ու- րիշ իմաստով նուիրագործուած է հայերէնի մէջ և մի ուրիշ իմաստով ֆրանսերէնի մէջ (քոս) . կամ «ժիր» հնչումը հայերէնի և ուրսերէնի մէջ :

Եթէ լեզուի մը արժէքը իր սովորութեամբ նուի- րագործումին մէջ չէ կայանար այլ հնչմանց ներգոյ ա- ռարկայական արժէքին մէջ՝ այն ատեն հարկ էր որ նոյն հնչումը ամենուրեք նոյն իմաստը տար, և փո- խադարձարար նոյն իմաստն ալ ամենուրեք նոյն ձայնական նշանով արտայայտուէր, և ուրեմն աշխար- հի վրայ միայն մէկ լեզու գոյութիւն ունենար . մինչ- դեռ իրականութիւնը տրամադօրէն տարբեր է . ահա թէ ինչո՞ւ սովորութեամբ նուիրագործումը լեզուի գոյութեան հիմն իսկ է : Իրաւ է որ ձայնական խըմ- բաւորումներու և տըւեալ ժամանակի մը մէջ անոնց ներկայադուցած իմաստին միջեւ համեմատութիւնը

ժամանակի ընթացքին կրնայ փոխուիլ, ձայնական նշանը կրնայ թաւանալ կամ նրբանալ, երկարիլ կամ կարծիլ. և պայմանադրականօրէն անոր կապուած իմաստն ալ կրնայ երանգաւորուիլ, մասնաւորուիլ, վերացականանալ ու այլաբանական նշանակութեան մը վերածուիլ. բայց այս բոլոր փոփոխութիւնները կ'ըլլան ինքնարերաբար, անգիտակից կամ կէս գիտակից կերպով, և աս՝ ոչ թէ ի սէր փոփոխութեան ու յեղաշրջման, այլ լեզուական պակաս մը կամ պէտք մը լրացնելու, մարդկային մտքին մէջ յառաջ եկած զանազանաւորումն (*Differentiation*) ու յստակութիւնը լեզուին ալ հաղորդելու համար. միայն այս դերն է որ կրնայ արդարացնել մինչիսկ բոլորովին գիտակից փոփոխումները. վկայ՝ ԺԹ. դարու վերջին կէսին մէջ շինուած մեր շատ մը նոր բառերը որոնք պէտք մը կը լրացնեն և ո՛չ թէ անպէտ տեղը փոփոխումներ կը պարտադրեն արդէն գոյութիւն ունեցող ձայնական նշաններուն վրայ. անոնք լեզուին ոգիին, այսինքն յստակութեան ու զանազանաւորումին համաձայն են. և ուրեմն հեռու և օտար չեն խօսողէն ու խօսուողէն. և այս իսկ է որ անոնց նուիրագործումն ու ընդհանուրացումը կը կարելիացնէ, կը դիւրացնէ մինչիսկ անոնց ընդառաջ կ'երթայ:

Մինչև անգամ նշանակուած իմաստը արտայայտող ձայնական նշաններն ալ մասնակի փոփոխութեանց կ'ենթարկուին դիւրահնչութեան նպատակով. սակայն այս փոփոխումները կը լինին աստիճանաբար, և ոչ թէ յեղակարծօրէն, իբր լեզուին մէջ արդէն գոյութիւն ունեցող երեսյթներու շարունակութիւնը և ոչ թէ խրտչեցուցիչ ըլլալու աստիճան տարօրինակ ու նորօրինակ. անոնք կը լինին ինքնաբեր՝ կամ ինքնաբեր երեւոյթներու սերտիւ կապուած, և ոչ թէ հրամանով ու հրավարտակով պարտադրուած ու օտար:

Իրաւ է նաև որ իմաստին, նշանակեալին համար

նշանակուած ձայնական նշանները յաւիտենական եղած չեն վերջապէս, և ընդհանրանալէ առաջ ունեցած են սկիզբ մը. բայց այս դեռ իրաւսւնք չի տար որ այսօր ալ ունէ մէկը նախաձեռնարկ ըլլայ նոր նշաններ մէջտեղ նետելու իմաստներու, նշանակեալներու համար որ նոր չեն և արդէն իրենց ընդհանրացած նշանները ունենալով տեղ չեն թողուր նորերու: Նըշանը պէաք է գայ լեզուական բեմին վրայ ոչ թէ ուրիշ դերակատար մը անհարկիօրէն դուրս հրելով զայն փոխարինելու, այլ դեռ դերակատար չունեցող դերի մը, նշանակեալի մը. իմաստի մը համար:

Լեզուի փոփոխմանց մասին այս տարրական սկըզբունքները կարճօրէն պարզելէ վերջ՝ անցնինք նոր ուղղագրութեան խնդրին, ցոյց տալու թէ նա լեզուին հիմնական նկարագրէն ու պահանջներէն, այսինքն իմաստի (նշանակեալի) զանազանաւորումէն և յստակութենէն, ու բառին (նշանին) դիւրահնչութենէն ու գեղահնչութենէն չէ որ բղխած է՝ ալ խրտչօրէն մըտացածին, կամայական ու յեղակարծ է. այնպէս որ փոխանակ նպատակայարմար գիւտի մը, հնարքի մը կամ ելքի մը ազդած հոգեկան բաւարարութիւնն ու վայելքը տալու ընթերցողին՝ զայն կը հեռացնէ իր պարփակելիք մտաւոր ու հոգեկան անվիճելի արժէքներէն ու մտքերէն ալ: Ասոր համար է որ հակառակ հանգուցեալ բանաստեղծ Վահան Տէրեանին անձին ու քերթուածներուն մասին ունեցած համարումիս ու սիրոյս՝ գրեթէ տանջանքով կարդացի Ա. Մակինցեանի միջոցաւ Պոլիս տպուած իր երկերը որոնց նոր ուղղագրութեան վատերանգ շապիկը հագցուած է. ասկէ աւելի մեծ թըշնամութիւն և վիրաւորանք չէր կրնար ըլլալ Տէրեանի հասցէին:

Մանուկ Արեղեանները փոխանակ մանկական խաղեր խաղալու հայ լեզուի գլխին՝ լաւագոյն պիտի ընէին Հաղօքի նման եղիտիներու գրերը գտնելու զրաղելով,

կամ ուսումնասիրելով զանազան արևելահայ բարբառները, վարդաշէնցոց լեզուն, զոկերէնը, զանազան արցախերէնները և կովկասեան բարբառները.— լեզկերէն, օսերէն, ինկուշերէն, չէշէններէն, չերքէղերէն ևայլն ինչ որ հիւսիուային ժողովրդոց ու մեր լեզուի փոխյարաբերութեան մասիննոր հորիզոններ բանար թերես, նոյնիսկ հին աղուաներէնի մասին որ բոլորովին կորսուած է բառով ու տառով :

Սակայն անգնինք բուն խնդրին, մեզի ուղեցոյց ունենալով երեք սկզբունք .—

1. Թէ մեր արդի գրական տառահնչումը մերթանհարսղատ ու սխալ է.

2. Թէ զայն ուղղելու համար հարկ է ամենաքիչ փոփոխութիւններով ամենայարմարօրէն հաշտեցնել Ռոկեղարեան առաւելագոյն ճշդութիւնը արդի բարբառներու պարզած ամենէն ընդհանուր երեսոյթներուն հետ .

3. Թէ ասոր համար ալ անհրաժեշտ է ամենասերտ օգնութեան կանչել մեր բարբառները :

Ահա այս կերպով է որ պիտի կրնանք մաքրել արդի գրական տառահնչումը անոր վրայ կատարուած, ու մինչիսկ գրով ու գրականութեամբ նուիրագործուող անցեալ, ու ներկայ անիշխանտկան ոտնձգութիւններէ և խեղաթիւրումներէ :

### ԳԼՈՒԽ Բ.

## Ե-Ի ԵՒ Է-Ի ԽՆԴԻՐԸ

Նոր ուղղագրութիւնը Ե-Ին յատկացուցած է մի այն անոր վանկամիջեան հինչը. սակայն նա կը սըխալի երբ վանկասկիզրի Ե-Ին արդի գրականութեան նուիրագործած կիսաբաղածայն սխալ հնչումը վերագրելով զայն Յի կը փոխէ և բոլոր Է-ԵՐՆ ալ վտարելով մինչեւ անդամ բառավերջիները, (եջ,

եգ, վազե՛, մեկնե, արծաթե, բազե, Մանասե  
ևն, յ զանոնք Ե-ով կը փոխարինէ: Եթէ մէկ կող-  
մէն Ե-ին ու Է-ին, և միւս կողմէն Ե-ին և Յ-ին  
հինչերուն երկուութիւնն է որ առաջնորդած է Մ. Ա-  
բեղեանը այս անտրամաբանական եղրակացութեան,  
սակայն գոնէ կար մեր լեզուի մի այլ երևոյթը որ  
ունէ բացառութիւն կամ երկուութիւն չվերցներ, այ-  
սինքն հայերէնի մէջ բառավերջի Ե.-ի չգոյութիւնը:  
Առկէ զատ Ե և Է նոյն ձայնը չունէին Ե չունին  
ահա թէ ինչո՞ւ:

Ա.-Ս. Մեսրոպի պէս խորագննին ու փորձար-  
կու մէկը որ հայ գրեր ստեղծելու համար թագաւորն  
(Վոամշապուհ) ու հայրապետը (Ս. Սահակ) գործօն  
օգնութեան կանչելու ազնիւ ու պարտադրող յանդըգ-  
նութիւնը ունեցաւ. որ մինչև Միջագետք օտար եպիս-  
կոպոսի (Դանիէլի) քով մարդ զրկեց քանի մը են-  
թադրական նշաններ ձեռք ձգելու, որ քանի մը ամիս  
զանոնք փորձարկելէ յետոյ թերի գտաւ, ու ինքզինքը  
ենթարկելով դժողակ ու վտանգալից երկար ճամբոր-  
դութեան մը՝ քանի մը աշակերտներով անձամբ գնաց  
Միջագետք, ու պտտելով Եղեսիա, Ամեր, Սամոսատ,  
աշխատեցաւ առաւելագոյնը ձեռք բերել մէկ ճարտա-  
սանէն, միւս եպիսկոպոսէն, գիտնականէն, վարդա-  
պետէն, հելլենագէտէն կամդպիրէն. որ արքունի դի-  
ւանապետ եղած էր և հետեւարար քաջ տեղեակ էր  
պարսկերենի, ասորերէնի և յունարէնի՝ ահա այս տե-  
սակ հմուտ և գործին ու անոր ճշտութեանը նախան-  
ձաւոր ու բծախնդիր խուզարկու Մեսրոպ մը չէր կըր-  
նար միւնոյն հինչին համար երկու տառ, Ե և Է ըս-  
տեղծելու ամենատարրական սխալը գործել: Մանաւանդ  
որ իր գտած տառերը թիւով արդէն կիսով չափ աւելի  
էին իրեն ծանօթ Ասորի կամ Յոյն տառերէն. և իրա-  
կա՞ն ու ոչ թէ կամայական պատճառներ էին որ զի՞նք  
պիտի հարկադրէին տառ մըն ալ աւեցնել:

Բ .— Թերեւս առարկուի թէ այդ տառերէն մին  
երկարը իսկ միւսը կարձն է նոյն հինչին. եթէ այս է որ կը  
հասկնան քերականները Ե—ը «բաց» և Է—ն ալ «գոց»  
կոչելով՝ կ'առարկեմ թէ հայերէնի մէջ ձայնաւոր մը  
երկարածգելու համար օժանդակ տառեր գործածուած  
են, բայց անոնց համար առանձին տառերու ստեղ-  
ծուած ըլլալուն փաստ չունինք:

Գ .— Ե—ին հինչը իր արդի վանկամիջեան (և  
յաճախ ալ, ըստ բարբառներուն, բառասկիզբի) հինչը  
ըլլալով՝ ի՞նչ էր ուրեմն Է—ինը : Ինձ կը թուի թէ տ\*\*  
էր, այսինքն ԷԹ բառին (անգ. քով, տճկ. միս) ձայ-  
նաւորին հինչը, հետեւեալ պատճառներով .— մեր բար-  
բառներու մեծագոյն մասին մէջ բառավերջի Է—ն տ  
կը հնչուի, ինչպէս էական բային սահմ. ներկային  
եղ. Գ. դէմքը (սև տ, եկեր տ, տունն տ), շատ  
մը հրամայականներ (սիրտ, կախո՛, վազո՛, ևալն),  
նաև առաջին լծորդութեան բայերու սահմ. ներկայ  
եղ. Գ. դէմքը, և անկէ շինուած ապառնին ու ստորա-  
դասական ներկան (կը բերտ, եթէ նետո, պիտի ծե-  
փու ևայլն) : Այս բոլոր տ—երն ալ Է—ով կը ներկա-  
յանան գրականութեան մէջ. կարծեմ չեմ սխալիր եթէ  
ըսեմ թէ չգրականացած հնչումով խօսող ժողովուրդը  
յաճախ կ'արտասանէ եթո, միթո, գրեթո, թո (տո) .  
մասնաւորաբար այս վերջինը խիստ ընդհանուր է.  
(Երթամ տո չերթամ. ըստ տո, ևայլն):

Առ այժմ տ հինչը չունենալ կը թուին բացա-  
ռական հոլովներն ու էական և առաջին ու երկրորդ  
լծորդութեանց բայերուն սահմանական անկատարը  
են. (տունէն, երգելէն, էի, էիր, էր ևն.) սակայն  
կրնայ ըլլալ որ բարբառներու խուզարկութիւնը մեզի  
նոր փաստեր տայ առոնց, ինչպէս նաև բառամիջի

\*\* ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՅՍՊԻՍ ԴԱՐՉՈՒԱԾ ԱՅԲՈՎ, ՆՀԱՆԱԿՈՒԱԾ ԷՐ ՀԱՅԱ-  
ՏԱՌ ԳՐԴԵՐԷՆ ԳՈՒՐՄԱՆՃ ԴԱՍԱԳՐԻ ՄԸ ՄԷԶ:

կամ բառասոկիզբի է—երուն ալ ո հնչուելուն . այս  
առթիւ բաղձալի է որ մեր մտաւորականներէն անոնք  
որ զանազան գաւառներէ տարէց հայերու հետ կըր-  
նան շփման գալ,— մանաւանդ այս օրերուն երբ  
մեր զանազան քէմրերն ու գաղութիկները մօղայիք  
մը կը ներկարացնեն զանազան բարբառներու, —պըր-  
պտումներ ընեն այս տեսակէտէն, և առհասարակ բար-  
բառներու մասին . որովհետեւ խիստ հաւանական է որ  
անոնց մէջ գտնուին հնչական այնպիսի երեւոյթներ որ  
Ոսկեդարեանին նմանելովնին կրնան անոր ու արդի  
գրական խաթարուած հնչումներու միջեւ գտնուած  
անջրպետը գոցել, ու այսպէսով հայ հնչարանութիւնը  
ազատել հակասութիւններէ :

Դ .— Մեր հարաւային դրացի ասորերէնի, ինչպէս  
բոլոր սեմական լեզուներուն մէջ, կայ ո հինչ . և ա-  
սորագէտ Մեսրոպը չէր կրնար անոր անտեղեակ ըլլալ:  
Յնչուշտ Ասորա—Ռւրարդական դարաւոր կոիւներու  
ընթացքին կատարուած գաղթեցումներն ու ցեղախառ-  
նումները, ինչպէսնաև Հայաստանի հրէական գաղութ-  
ները մեր բնաշխարհը փոխադրած էին իրենց ո հինչը,  
ենթադրելով թէնա չկար արդէն : Հաւանական կը կար-  
ծեմ հիթիթներուն ալ զայն ունենալը .

Ե . Հայոց մէջ ո հինչը վերջէն եկած հինչ մը չէ .  
այլ Մեսրոպէն առաջ ալ կար . այն պատճառաւ որ բա-  
ցի Սանսկրիտէն զայն ունէին նաև իրանական լեզու-  
ները (զանդիկերէն, պահլաւերէն, հին ու նոր պարս-  
կերէն, քրդաց բոլոր բարբառները) . իսկ Հայերը որ ի-  
րանին դրացի, ու անոր քաղաքական և մշակութական  
ազդեցութեան դարերով ենթակայ եղած են, անոր պար-  
տելով մինչեւ անդամ իրենց մէկ արքայական (Արշա-  
կունի) և մէկ հայրապետական (Պարթև կամ Լուսա-  
ւորչեան) տոհմը, և որոնց պարզագոյն թուող երեք հա-  
զար բառերուն մէկ երրորդը իրանեան բառերուն խիստ

սերտօրէն նման է \*\*\* , այդ Հայերը չեին կրնար ան-  
մասն մնալ իրանի ու հինչէն, եթէ արդէն իսկ չունէ-  
նէին. մանաւանդ որ նա դժանինչ և խժալուր ալ չէ :

Եւ բծախնդիր խուզարկու Մեսրոպը որ իր զանա-  
զան զրաղումներու բերումովն իսկ (նախ զինուորա-  
կան, ապա դիւանապետ, և հուսկ վարդապետ) ոտքէ  
անցուցած ըլլալով իրանի մերձ Սիւնիքէն մինչև Ա-  
սորի միջագետքը, Պարսկահայաստանէն մինչև յունա-  
կանը, ծանօթ էր զանազան հայ բարբառներու ալ.  
որ ժամուն մէջ ստիպուած էր ասորերէն Ա. գիրք կարդալ,  
ու թարգմանելով բաղատրել ժողովուրդին անոր իսկ  
բարբառովը. որ բծախնդրօրէն կը ջանար նշանագրել  
ու ձայնաւոր հինչ ալ,-բան մը որ առհասարակ անծա-  
նօթ էր սեմական լեզուաց, Ասորերէնի ու Երրայերէնի,-  
որ շատ շուտ գտաւ թէ յոյն ու ասորի միացեալ այ-  
րուբեններն իսկ բաւական չեին հայ զանազան բար-  
բառներու բոլոր հինչերը ներկայացնել. որ իր պրաղ-  
տող կրկտող միտքովն ու ականջովը զանազանեց ու  
նշանագրեց մեր ամէնաթեթև ձայնաւորը եղող Ը ն  
անգամ, ինչ որ անծանօթ էր մինչ իսկ յունարէնի,  
ահա այդպիսի հանճարեղ մէկը չէր կրնար անտեսած  
ըլլալ ո—ի պէս դիւրահինչ ու յաճախաղէպ ձայնա-  
ւոր մը :

Զ.— Հաւանական չէ որ օտարամուտ հինչի մը  
դեռ նոր լարմարցուած ձայնական գործարաններ ու-  
նեցող ժողովուրդ մը անոր, ո—ի վերածէր եա—ն ալ  
(պահեա՝ պահո, սիրեա՝ սիրո, եայլն), այ—ն ալ  
(փայտ, փոտ, մայր՝ մոր եայլն), է—ն ալ (պէտք է՝  
պէտք ո, յիշէ՝ յիշո եայլն), ա—ն ալ (առաջ՝ տոտջ  
եայլն), Ե—ն ալ (մեռել՝ մոռել, ձեռք՝ ձոռք եայլն)։  
Է.— Արդի գրական հնչումով է (է) հինչը կը վե-  
րաբերի Ե-ին. և այս, ի մէջ այլոց (տես Ե-ի և Յ-ի  
խնդիրը, Գլուխ Գ.) խիստ բացայայտօրէն երեան կու-

\*\*\* Ֆես յառաջարանը Արքահայ բառարանի տօք. Յ.  
Թէրեաթեան, Ալեքսա:

դայ ոչ թէ միայն վանկամիջի Ե-ին՝ հնչումէն, այլ  
նաև բառասկիզրինէն ալ. ինչպէս այդ ցոյց կուտան  
մեր շատ մը բարբառները (Երկու, էկաւ, էփել, Եր-  
զնկա, էլլալ, էմ, էս, էնք, էն ևայլն,) ինչպէս նաև  
Ոսկեղարեան գրականութիւնը. որովհետեւ այս տըր-  
ուած օրինակներուն մէջ եթէ Ե-ը ոչ թէ արդի է, այլ  
կիսաբաղաձայն Ե-ի պէս (Գերմ. և Հատին. j) հըն-  
չուած ըլլար Ոսկեղարուն՝ այն ատեն ճշդասէր Մես-  
րոպը պէտք էր զանոնք գրած ըլլար՝ Եկրկու, Եէկաւ,  
Եէփել, Եէլէզ, Եէլանել, Եէմ, Եէս, Եէնք, Եէն ևն.  
և կամ յերկու, յեկաւ, յեփել, Յերեզ, յելանել, յեմ,  
յես, յենք, յեն ևայլն:

Ե-ին ու հինչը ունենալուն անտեղակ չեն եղած  
մեր բառագիրք գրողները (Պարսկ. Տճկ. Անգլ.) որ իրր  
այդ գործածած են Ե-ն, բառերու հնչումը տալու ա-  
տեն. (անգլ. մէն, քէթ, էնկրի, տճկ. էքմէք, պէն  
ևայլն ևայլն, ) :

Ուրեմն սխալ է հայ հնչաբանութենէն ու, և զու-  
գընթացաբար այրուրենէն ալ Ե-ն վտարել, ասանկով  
հայ բառերն ալ անհեթեթ փոփոխութեանց ենթարկե-  
լով: Եթէ փոխելիք մը կայ ան ալ սա է որ մեր ձե-  
ռընհաս բանասէրներուն կողմէ է ով բառերը զատուե-  
լէ վերջ (քանզի բառեր կան որ թէ Ե-ով և թէ Ե ով  
ալ կը գրուին) պէտք է Ե-երը ու հնչել առանց ուղղագը-  
րական փոփոխութեան, առ այժմ բացառութիւն հա-  
մարելով բացառ. հոլովի մասնիկը եթէ զօրեղագոյն  
փաստեր չգան զայն ալ փոխելու: Այս աւելի քիչ փո-  
փոխութիւն (և աւելի ճշդութիւն) պիտի նշանակէր  
քան Ե-ի վտարումէն առաջ եկածը, նոյն ատեն նը-  
ւաղ խրտուցիչ պիտի ըլլար և աւելի ժողովրդական.  
որովհետեւ, ինչպէս տեսանք արդէն, ու հինչը խիստ  
յաճախաղէպ է մեր բառերուն մէջ: Առանց այս վեր-  
ջին իրողութեան չպիտի յանդգնէի նման առաջարկ  
մը ընել:

ԳԼՈՒԽ Գ.

## Ե-Ի ԵՒ Յ-Ի ԽՆԴԻՐԸ

Արդի գրական տառահնչումով Ե-ը երիու հինչ ունի . վանկամիջեան կամ ձայնաւսր (օր. դեռ. գերի ևն.) և վանկասկիզրի կամ կիսարաղածայն կամ կիսածայն (օր. Եաֆա, Եաթաղան, Եփ, ևն :)

Ասոնցմէ առաջինն է որ հարազատ է և ընդհանուր օրէնքը կը կազմէ . իսկ երկրորդը, թերեւ միայն մասնակի պարագաներուն մէջ է որ ճիշտ է, և ոչ թէ միշտ : Ահա թէ ինչո՞ւ :

Ա.— Ե-ի բուն ձայնն է իր վանկամիջեան և հընչումը , անոր համար որ ոչ թէ , միայն վանկամիջին այլ նաև բառասկիզրին ալ երբ իրեն բաղածայն մը կը յաջորդէ նա նոյն ձայնն, ունի ինչպէս վերը տեսանքուսկէ զատ օտար բառերու Ե-ն Ե-ով տառաղարձուած է Ոսկեղարուն , ինչպէս՝ եպիսկոպոս , եկեղեցի , Եփեսոս , Եղիա , Եղիսարէթ , Եգիպտոս ևայլն :

Բ.— Վանկասկիզրի կիսածայն Ե-ին համար (Եօթա , յ, յ) Ոսկեղարը Յ յատկացուցած է .

Գ.— Մեսրոպի պէս մէկը նոյն հինչին համար երկու տառ չպիտի ստեղծեր երբեք . թէ Յ և թէ Ե :

Դ.— Եթէ Յ և վանկասկիզրի Ե-ը նոյնահինչ են հապա ինչպէս կարդալու է յԵգիպտոս , յԵրուսաղէմ , ներգոյականներուն առաջին վանկերը . այդպիսի կըրկնակ հինչ մը կարելի է արաարերել բառամիջին երկու ձայնաւորներու միջև , բայց ոչ երբեք նոյն վանկին մէջ :

Ե.— Բառեր կան ուր Ե-ը կիսածայն թուած է , սակայն հայերէն վանկարաժանումի օրէնքը կուգայ և անոր յատկանիշը կը ճշդէ . այսպէս է —ութիւնին սեռական հոլովը —ութեանու Շանօթ է որ ըստ մեր վանկարաժանման օրէնքին երկու ձայնաւորներու միւ-

Չե գտնուող մէկ բաղաձայնը վերջինին կ'երթայ, իսկ  
եթէ մէկէ աւելի են միայն վերջինը երկրորդ բաղա-  
ձայնին կ'երթայ և միւսները առաջինին, օրինակ՝  
բարձ—բու—թիւն, կարծ—բու—թեան, լա—բու—  
թեան։ Արդ եթէ վերջին օրինակին ե—ը վանկասկիզ-  
րի է (կիսաբաղաձայն) այն ատեն պէտք է բառը մա-  
կանունի մը պէս արտասանենք թ—ն նախորդ ձայ-  
նաւորին տայով [յա—բութ—եան]։ սակայն ոչ ոք այս-  
պէս կը հնչէ, ոչ իսկ Մ. Արեղանը, այս կը նշանակէ  
որ ե—ը այլես վանկասկիզրի (կիսաձայն) չէ, այլ ձայ-  
նաւոր, այսինքն արդի գրական է—ի հնչում ունի, ո-  
րով վերջին վանկը կ'արտասանուի արագ հնչումով  
մը —թէան, յարու—թեան։ Ճիշտ նոյն վանկարա-  
ժանումի փորձաքարին զարնելով է որ կը գտնենք թէ  
օր. չարու—թիւն (և ոչ թէ չարութ—ելիւն), գիւղ (և  
ոչ թէ զը—եուղ), կեանք (և ոչ թէ կը—եանք) եղջիւր  
(և ոչ թէ եղջը—եիւր) բառերը և նմանները կիսաձայն  
ե—ի հնչում չեն պարունակեր, այլ պարզօրէն արագ  
հնչուող հետեւեալ ձեերը կը ներկայացնեն (արդի գը-  
րական տառահնչումով գրուած).— Զարու—թիւն,  
գիւղ, կեանք, եղջիւր, իուր (իւր), միուս,  
(միւս), արիուն (արիւն) և բոլոր—ութիւնները։

Որով եթէ ասոնց մէջ կիսաձայն ե չկայ ուրեմն զայն  
Յ—ով փոխարինելու պէտքն ալ չկայ ինչպէս ըրած է  
նոր ուղղագրութիւնը, գրելով՝ չարություն, չարության,  
գյուղ, կյանք, եղջյուր, յուր, մյուս, արյուն ևայլն։

Զ.— Դիտելի է որ հայերէնի երկրարառները  
ձայնափոխութեան ենթարկուելու ատեն երկրարա-  
ռին առաջին ձայնաւորը կը պահեն առհասարակ և  
յաջորդը կը կորսնցնեն. օրինակ՝ այս (քայլ՝ քալել,  
այս՝ աս), ոյ (ույ)=ու (յոյս՝ յուսալ, կոյտ՝ կուտակել,  
անոյշ՝ անուշութիւն), իւ (իու)=ի (իւր՝ իր, իւր-  
եանց՝ իրենց), եւ կամ եօ= ե [գեւղ կամ գեօղ՝  
գեղ], եայ [էայ]=է [գործունեայ՝ գործունէութիւն

երկաթեայ՝ երկաթէ, ): Արդ եթէ ասոնց հետ համեմատենք եա=վանկամիջեան և (կորեակ՝ կորեկ, ատեան՝ ատենապետ, լեառն՝ լեռ, սեաւ՝ սեւ, Սանդուխեան՝ Սանդուխենք կամ ենց, հասեալէ՝ հասերէ կամ հասելէ) այն ատեն շատ որոշակի կը յայտնուի թէ մեր վանկասկիզրի կիսածայն համարած ե—երն ալ ուրիշ բան չեն եթէ ոչ ձայնաւոր ե, արդի գրական է հնչումով։ այնպէս որ իրականին մէջ կը հնչենք կորէակ, ատէան, լէառն, սէաւ, Սանդուխէան ևայլն։

Է. Եւ արդէն եթէ քննենք մեր հնչելակերպը կը տեսնենք որ եա—ն ու եայ—ն աւելի դիւրին է հնչել ե—ի ձայնաւոր [վանկամիջեան] հնչումովը էա, քան կիսածայն [բառասկիզրեան] հնչումովը։ աւելի դիւրին հնչել մա—նէակ, վերա—ցէալ, բարութէան։

Ը. Նոյն իսկ եթէ, համածայն արդի գրական անձիշդ տառահնչումին, պէտք է հնչել եէրթալ, եէրգել, եէփել, եէրենալ, հապա ինչո՞ւ այդ ե—երը կ'անհետին ոչ թէ սոսկ ժողովուրդին այլ մաքրախօսներու իսկ բերնին մէջ երբ՝ կը, պիտի, պիտ', 'տ', մի՛ գործածել պէտք կ'ըլլայ անոնցմէ առաջ—կէրգեմ, կ'էրթաս, պիտ' էփես, տ'էրենամ, մ'էր' գեր, մ'է՛րթար, ևն։ ինչո՞ւ համար այդ հինչը կը մնայ կյանք, մյուս, արյուն բառերուն մէջ [ըստ իրենց գրածին] իսկ կ'անհետի միւս բառերուն մէջուր ե-ովէ որ կը դրուի, և ոչ թէ կողմնակի ի—ներով ինչպէս միւս—ին, արիւն—ին մէջ։ Ուրեմն, սխալ է։ իրը ընդհանուր կանոն, վանկասկիզրի ե—ին վերագրել կիսաբաղածայնի [կիսածայնի] դեր, և յետոյ այդ անձիշդ հինչին Ոսկեղարեան ճշդութեան շապիկը հագցնել ու զայն Յ-ի փոխել։

Աւելի ճիշտ է ժողովուրդը երբ կը հնչէ «էրրոր, էկեղեցի, էրթամ, էփել, էլլել» քան մաքրախօսը որ կ'արտասանէ «եէրրոր, եէկեղեցի, եէրթամ, եէփել, եէլլել»։ Իսկ երբ նոր ուղղագրութիւնը կը նուիրա-

գործէ վերջինին սխալ հնչումը, միանգամայն բառերուն պատկերն ալ յեղաշրջելով՝ տեսէք թէ ի՞նչ կը ձեանայ. «Յերբոր, յեկեղեցի, յերթամ, յեփել, յելելց Այս կը նշանակէ ուրիշին խոշոր կօշիկը հաղնիլ սխալմամբ, և անոր յարմարդնել իւրայատուկ կօշիկին կրկնակօշիկը. հետեանքը կ'ըլլայ առաջինէն աւելի գէշ—պատոիլ, ճաթիլ:

\* \* \*

Հոս նիւթէն շեղելով փորձենք քննել թէ ի՞նչ են արդի գրական տառահնչումին խեղուած ըլլալուն պատճառները. —

1.— Մեր մտաւորականներուն նպատակաւոր կամ անգիտակից մարմաջը ինքզինքնին, ոչ թէ միայն իրենց տարազով կամ վարուելակերպով, այլ նաև լեղուով և հնչումով ուամիկէն զանազաննելու. ասով է որ Թիֆլիզի կամ Պաքուի հայը «ինտելիգենտ» երենալու համար փողոցին մէջ ուսւսերէն կը բարբառէ մինչե որ տան մէջ ալ կ'սկսի. ասով է ոռ Պոլսոյ կաթոլիկ հայը Փրանսերէնով կը համեմէ իր հայերէնն ու թուրքերէնը. ասով է որ դեռ նոր թուրքերէն սորվողները իրենց հայերէնին մէջ թուրքերէն բառեր գործածելէն գոհունակութիւն մը կ'ըզգան:

2.— Հայոց մէջ գործող օտարներու աղջեցութիւնը, իրենց լեզուական ակամայ կամ անճիգ ծեքծեքումներովը երբ հայերէն կը խօսին, մինչև կիլիկեան անկախութեան շրջանէն սկսեալ:

Հաւանական է որ իտալիաէն եկած զանազան ունիթօռներ, ինչպէս նաև Ֆրանսացի և Գերմանացի միսիօնարներ դժուարանալով հնչել մեր ու ճայնը զայն [արդի գրական հնչումով] է—ի [é] փոխեցին, ինչ որ մերոնց կողմէ գիտակցարար կամ անգիտակցարար կապկուեցաւ, մանաւանդ որ անոնք, օտարները մըտաւորականներ էին և մտաւոր հողի վրայ կը գործէին

մեր ժողովուրդին մէջ որ միշտ ակնածանքով նայած  
է ինչպէս ուսումնականներու նոյնպէս քրիստոնեայ  
եւրոպացիներու վրայ մանաւանգ երբ ասոնք շիկաներ  
ու կապուտաչուի հիւսիւսականաց տիպէն եղած են :  
Այս օտարամոլութեան ու նմանցնելու բնազդէն է որ  
երբեմն հայեր ամերիկեան R-ի պէս կը հնչեն մեր  
Ռ տառը :

3.— Ուսուաստանի, Գերմանիոյ, Իտալիոյ և  
Ֆրանսայի հետ շփման եկող մեր մտաւորականները  
անշուշտ ազդուած ըլլալու են այն երեսյթէն թէ ա-  
նոնց ձայնաւորներուն մէջ ո չկայ :

4.— Ասոր հետ զուգընթացարար այն իրողու-  
թիւնը թէ ո խիստ առտոտ է դրացի արարին . պար-  
սիկին, Թաթարին, Թուրքին ու քրդուն լեզուներուն  
մէջ . իսկ անոնց վրայ թշնամօրէն , արհամարհով ու  
հեգնանքով նայելու քաղաքական և տնտեսական ի-  
րաւացի պատճառներ ունեցած ենք երբեմն : Եւ այս  
զանազան պատճառները կրնան զիրար ազդուապէս  
ուժեղացուցած ըլլալ :


5.— Մեր լեզուին կարգ մը բացառութիւններն  
ալ կրնան նախասկիղը նկատուիլ մեր գրական տա-  
ռահնչումի խեղման . օրինակ, մեր Աստուածաշունչը  
որ յունարէն Եօթանսոնիցին վրայէն թարգմանուած  
է՝ անոր յատուկ անուանց j—երը հայերէն Յ—ով կը  
տառադարձէ և E—երն ալ Ե—ով [Յիսուս, Յեսու,  
Յոր, Յերոբովամ, Յովհաննէս ևայլն. Եգիպտոս, Եփ-  
րեմ, Եսաւ, Եսայի, Եղիա, Եղիսէ, Եղեմ ևայլն. սա-  
կայն ինչո՞ւ մերթ Ե—ով տառադարձած է ասոր Հը-  
համապատասխանող j—երը, ինչպէս Երուսաղէմ,  
Երիքով, Երեմիա, Եհովա [բայց ոչ Յերոբովամ և  
Էմմանուէլ] . ուրկէ է այս հակասութիւնը . սխալէ  
թէ հնչարանական պահանջներէ և շեշտաւորումնե-  
րէ, որոնց վրայ որոշ հետք կրնան ձգած ըլլալ Հայա-  
տանի մէջ վխտացող ասորի կղերականները իրենց սե-

մական սրտասանութեամբ։ Արդեօք պատճառը ե—ի  
յաջորդ Ո—ին անպայման ձայնաւորի մը յենելու և  
հետեւելու իւրայատուկ պահանջն է. [օրինակ՝ պարս-  
կերէն ըէսէն՝ հայերէն առասան, երասան, պրս. րէտ՝  
հյր. առատ, պահլաւերէն ըէկ՝ երակ, ըէմ՝ երամ, պրս.  
ըէնկ՝ երանգ. նաև Հըռովմ, Հըռաքել շկամ ուամկերէն՝  
Ըուուրէն, ըռուպ, ըռահան ևայլն]։ Իսկ՝ ուարրի, րա-  
բունի ինչպէս նաև եհովա բացառութիւնները կը մեկ-  
նուին անով որ սուածին երկուքը իրենց առաջին վան-  
կով կը շեշտուէին ասորի կղերին լեզուին մէջ ևուստի  
անփոփոխ մնացած են. իսկ վերջինին ալ առաջին վան-  
կը չէր որ կը շեշտուէր, ուստի իր եօթայի այսինքն  
կիսաբաղաձայն ե—ի հինչին յ—ն կորսընցնելով ե-  
ղեր է միայն ձայնաւոր ե—է։

Այս տեսակէտէն թելադրական է յիշել թէ Արարմերու  
և այլ բարբառներու մէջ ե—ը երբ անշեշտ է՝ է կը  
հնչուի, ինչպէս՝ էլլամ, էլէ՛ք, էլլա՛նք, էփել ևալն.  
բայց երբ շեշտ կառնէ բառասկիզրի կիսաբաղաձայն  
ե—ով կը հնչուի ինչպէս՝ ել [հնչէ եէ՛լ] հրամայականը  
և եփ, երդ՝ երբ կը շեշտուին։ Թերես այս մէջ բերուած  
երկու երեսյթները յայտարար նշանն են հայերէնի  
հնչարանութեան որոշ օրէնքներու, որոնց յաւոնութիւ-  
նը [եթէ արդէն յայտնուած են ես տեղեակ չեմ] պի-  
տի կրնայ եքկուութիւնն ու հակասութիւնը լուծել։

Յամենայն դէպս մեր ձեռնիհաս բանասէրները պէտք  
է խուղարկեն բառասկիզրի ե—երը, դտնելու թէ ի՞նչ  
պարագայի է որ անոնք կիսաձայն, և ի՞նչ պարագայի  
է որ ձայնաւոր կը հնչուին. այս կերպով գոնէ կարե-  
լի պիտի ըլլայ փոփոխելիք բառերուն թիւը քիչզնել։  
Եթէ երբեք ըլլայ որ փոփոխութեան պէտք զգացուի  
դեռ, Ասով դէթ փոփոխումը իր ամենէն բանաւոր ու  
նուազագոյն ձեխն մէջ դրուած պիտի ըլլայ։

1572/7



ԳԼՈՒԽ Դ.

Յ-Ի ԵՒ Հ-Ի ԽՆԴԻՐԸ

Նախորդիւ ըսինք թէ յունական եօթա (<sup>’</sup>ԱՅ) գիրը Յ—ով տառաղարձած են Ոսկեղարու թարգմանիչները. սակայն Յ—ին արժէքը լաւ ճանչնալու համար պէտք է նկատի ունենալ հետևեալ մի քանի կէտերը:

1.— Յ—ին Ոսկեղարեան ենթագրուած հնչումը միայն այ և ոյ երկրարբառներուն մէջ մնացած է [այս. քոյր], իսկ բառասկիզբը երբեք նոյն հնչումը չունի այսօր, և այս երեսոյթը այնքան լնդհանուր է որ մարդ ակամայ կը հարցնէ թէ արդեօք նա երբ և իցէ ունեցած է իրեն վերագրուած հնչումը, զոր ո՛չ գրական լեզուն և ո՛չ ալ ոնէ բարբառ չէ պահած. Միայն Տիարպէքիրի և Մարաշի բարբառներն են որ եռուր կը հնչեն ինչ որ Արարկերի բարբառը հագագային Յ—ով մը պահած է, յո՞ւր [ո՞ւր]: Ուրիշ նման պարագայ անծանօթ է:

2.— Ինչպէս նախապէս տեսանք, յունարէն <sup>’</sup>ԱԵՒ տեղ միշտ Յ չէ որ գործածուած է այլ ե ալ [Երուսաղէմ, Եհովա և այլն]:

3.— Ոսկեղարէն մնացած անձայն Յ ալ կայ [ծառայ, արբայ, վերայ, զգաստանայ]. թէև շահեկան է գիտնալ թէ միշտ ալ անձայն եղած է նա, քանի որ յոքնակիին մէջ չէր անհետեր [ծառայք, քահանայք]:

4.— Յ միայն յ—ի տեղ գործածուած չէ այլ ուրիշ տառեր ալ անով կը ներկայանան ինչպէս՝ ի [յաթոռն], և [Պահլաւ հետու՝ հյր. յատուկ, հիւսել՝ յօսել. զանդիկերէն՝ հէթիա՝ հյր. յայտ], փ [զանդիկերէն փայ՝ ոտք, որմէ յետ. սանսկրիտ փէնչէտէսէն՝ հյր. յիսուն=հինգ-սուն], Փ [պըս. ֆէսան՝ հյր. յեսան]: Արդեօք չի՞ կրնար ըլլալ որ այս բոլոր տառերուն մերձ որոշ հագագային հինչ մը ներկայացնէ, ինչպէս որոշապէս կայ արարկերերէնի մէջ:

5.— Յ—ի այսօրուան բառասկիզրի ձայնը եօթայի (i) նման չըլլալէ զատ հ ալ չէ. հ—ի համար հագագի դռնակը աւելի լայն կը բացուի և շատ օդ դուրս կը խուժէ, իսկ յ—ի համար քիչ օդ կ'արտաշնչուի հագագի նեղ բացուած դռնակէն։ Այս զգալի տարբերութիւնը որոշապէս կ'զգացուի երբ արարկերցիի մը հնչել տրուի։

Վերոյիշեալ պատճառներով, ուրեմն, սխալ է Յգրել ամէն անգամ որ Ե—ին ոչ—վանկամիջեան հընչում մը նշանակել ուզենք. այդ կը լինի չափազանց փութկոտութիւն և յախուռն փոփոխութիւն։ Սխալ է նաև բառասկիզրի յ—երը հ նշանակել, ինչ որ նոյնպէս յախուռն ու անծիշտ փոփոխութիւն մ'է. յ—ի անհետացումը, [երբ երկդիմութիւն չառթեր] աւելի ճշդամերձ պիտի ըլլար քան անոր փոխարինումը Հ-ով. աւելի հասկնալի ու ճշդամերձ պիտի ըլլային առաջ, աւխտեան, ետոյ [էտոյ], անկարծ, աջող, անձնառուոյ, ունուար, ուլիս ևն. հնչել՝ քան հառաջ, հաւիտեան, հետոյ, հանկարծ, հաջող, հանձնառու, հոյս, հունուար, հուլիս, ևալն։

Սակայն ո՞չ մին և ո՞չ միւսը. բարբառներու քննութիւն մը եթէ ցոյց տայ որ Յ իւրայատուկ հընչում մը ունի առհասարակ՝ այն ատեն խնդիրը ինքնին լուծուած կ'ըլլայ։ Յամենայն դէպս սպասելու է խոր ու ընդարձակ քննութեան մը, զոր կատարելու են ձեռնհաս բանասէրներ ոչ թէ սոսկ գրուած այլ և խօսուող խօսքին վրայ, մեր բարբառներու բոլոր տեսակներուն վրայ։ Լեզուի մէջ ալ պէտք է մտցնենք ռամկավարութիւնը, քուէտատուները ըլլալով մեր բարբառները։

ԳԼՈՒԽ Ե.

## ՈՅ—Ի ԽՆԴԻՐԸ

Նոր ուղղագրութիւնը ոյ երկրարառը ույ—ի

փոխած է բուն հնչումը ներկայացնելու համար։ Դիտել  
կուտանք որ ոյ երկրարբառը իրաւ է որ գրական լե-  
զուի մէջ ույ կը հնչուի՝ սակայն կան բարբառներ որ  
զայն գրուածին պէս կը հնչեն օյ (լոյս, բօյն քօյր,) իսկ  
ուրիշներ ալ էօ (լէօս, բէօն), ո (լոս, կապոտ, գոն,  
բոն, բոթմատ, քոր,), կամ ու (լուս, բուն, քուր,):  
Այս վերջին երկուքէն մէկը, ըստ երկրարբառներու  
ձայնափոխութեան օրէնքին։ (որ անոնց առաջին տա  
ռը կը պահէ ու վերջինը կը ձգէ) ոյ—ին ույ հնչումը  
կը հաստատէ, իսկ միւսն ալ օյ հնչումը։ Ատկէ զատ  
եթէ գրական լեզուի մէջ ոյ ու—ի կը փոխուի (լոյս՝  
լուսաւոր) կան օրինակներ ալ որոնց մէջ ո—ի փոխ-  
ուած է (լոյզ՝ լողալ, ոյր՝ որու, գոյն՝ որգոն, հաճոյք  
հաճոյական, գահոյք՝ գահոյից)։ այս բոլորը մեզ կը  
պարտադրեն ուեէ փոփոխութիւն ընելէ առաջ սպասել  
ու խուզարկել, առ այժմ բաւականանալով սա օրէն-  
քով թէ ոյ՝ ույ կը հնչուի երբ վանկը փակ է այսինքն  
նոյն վանկին մէջ իրեն բաղաձայն մը կը յաջորդէ (լոյս,  
յոյս), և օյ՝ երբ վանկը բաց է, այսինքն երբ վանկին  
վերջը մնացած է (նոյ, խոյ) ու Յ—ն անձայն չէ։

### ԳԼՈՒԽ Զ.

## ԱՆՁԱՅՆ Յ—Ի ՅԱՊԱՒՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Բառավերջի անձայն Յ—երը ջնջուած են։ (ծա-  
ռա, վրա, բրածո, վեր ի վերո, չկա ևայլն), Այս  
մասին պէտք է նկատի ունենալ հետեւեալ կէտերը.

1.—Ո—ի յաջորդ Յ—ի ջնջումովը բառավերջին  
ո կը մնայ, ինչ որ հակառակ է օրէնքի մը որ իրը  
բացառութիւն ունի—այո՛, և գրաբար կարգ մը հըրա-  
մայականներ (կեցո՛, ուսո՛, զարթո՛ ևայլն)։

2.—Ա—ի յաջորդ անձայն Յ—երը վերցնել նը-  
պատտկայարմար է։ բայց եկուր տես որ այդ Յ-ն նորէն  
կ'երեխ հոլովման ատեն։ հսկա՝ հսկայի ևն։ Հայերէնը  
սակայն, անխուսափելի տառեր չգրելու օրէնք մը ունիւ

անխուսափել տռու են՝ երկու բաղաձայներու միջև՝ և  
որ կը հնչուի բայց չգրուիր. [կրակ, արկղ, գրատուն  
ևայլն], և երկու ձայնաւորներու միջև ալ յ (երէյիւ-  
նուիրատույէ, էյակ, էյութիւն, հոգիյէ, քրիստոնէյու-  
թիւն, ևայլն): Ուրեմն ինչո՞ւ չգրենք նաև ծառաի, ծա-  
ռաէ, ծառապվ նայլն :

3.Մ. Արեղեան կարծես զղջալով անձայն Յ—երը  
վերդնելուն. փոխարէնը ուրիշ բառեր Յ—ով կ'օժտէ  
անհարկիօրէն, ինչպէս վերը յիշուածները և բայերուն  
անկատարները.— չոգիյի, եյական, խուզարկույե,  
Արծկեյե, Մոնթե Գարլոյե, եյի, եյիր, ուտեյիք,  
հասնեյին ևն: Բայց ի՞նչ հարկ ասոր քանի որ այս  
յ—երը կը հնչուին արդէն, առանդ գըրուելու ալ :

4.— Երրորդ լծորդութեան բայերու անկատար-  
ներն ալ նոյն պատճառաւ նպատակայարմար է գրել  
առանց Յ—ի.— կարդաի, կարդաիր ևայլն :

5.— Այս կերպով անձայն Յ—ով բառերուն յոգ-  
նակերտ մասնիկ կամ յօդ տալու ատեն Յ—ին ջնջը-  
ուելու կանոնին տեղի չմնար. ծառան, ծառաս, ծա-  
ռաներ ևայլն :

6.— Նոյնպէս — Օ վերջացող բառերուն Օ—ն հո-  
լովման ատեն Ո—ի փոխուելու և Յ առնելու կանո-  
նին ալ պէտք չմնար. Քոնկօի, Քոնկօէ :

7.— Թէև կրկնակ ձայնաւորներու պարագաներ  
ունինք (հոգիի, Գառնիի, ոստրեկ, երեկ) սակայն  
կարելի է կրկնակ Ա—երու և կրկնակ Ո—երու միջև  
Յ—ն պահել. (հսկայական, բրածոյով): Կարելի է նաև  
իրերամերձ Ա—ի և Ո—ի միջև ալ, առ հնչական  
խմբաւորումին իւրայատուկ հանդամանքին պատճա-  
ռաւ, Յ—ն թողուլ. (մանանայով, քահանայով):



ԳԼՈՒԽ է.

Վ-Ի ՈՒ ԿԻՍԱԲԱՂԱԶԱՅՆ Ի-Ի, Ո-Ի ԵՒ  
ՈՒ-Ի ԽՆԴԻՐԸ

Կիսաբաղաձայն ի-երը, ՈՒ-երը և Ո-երը Վ-ով  
արտայայտուած են. պատիվ. Նվարդ, անվանի, զար-  
նըլիկ, Աստված, սեվ, լավ, վոգի, վորդի: Սակայն  
նկատելի են հետեւեալ կէտերը:

1. Սխալ է թէ Վ-ը յիշեալ հինչերուն հետ նոյնն  
է. Վերի ատամները վարի շուրթին սեղմելով է որ կը  
հնչենք Վ. մինչ միւսները՝ միայն թեթև հպումով,  
կամ նոյնիսկ առանց ատամներու օգնութեան, միայն  
շրթներու միջոցաւ: Վերի բառերուն և ի-ով սկսող  
վանկերու հնչումները բաղդատելը բաւական է ասոր  
համոզւելու: Փորձեցէք ծարւընալ—ին ւ—ը ատամ-  
ներու սեղմումով ալ հնչել, և խկոյն աչքի կը զարնէ  
տարբերութիւնը:

2. Եթէ ւ և վ տարբեր հինչեր չունենային՝ այն  
ատեն անտեղիկ' ըլլար երկրարբառ կոչել աւ, եւ (եւթն)  
իւ, ուա, ուե, ուէ, ուի, ւոյ և ուո խմբաւորումնե-  
րը, ինչպէս արդէն չենք կոչեր, օրինակի համար՝ նա,  
նէ, նու, էն, են, ևայլն:

3. Ի-ին ոչ բաղաձայն կիսաձայնային հանգամանքն  
է որ կարելի է ~~ծառաւ~~ ին օ-ի փոխութիւը ։-աւշարակ.  
աղաւթք, ծանաւթ, աւրհնել ևայլն: Մինչդեռ անոր  
տեղ Վ բաղաձայնը պիտի դիմանար ու մնար:

4. Եւրոպեան օ ձայնաւորն է որ ո-ով տառա-  
դարձուած է բառերուն սկիզբն անգամ ։- Ոքոզիա,  
Ողիսեւս, Ողիմպոս, Որփէոս, Ովսէէ, Ոսիրիս, ևայլն:

5. Բառասկիզրի ո-երն ալ օ կը հնչուին մեր բար-  
բառներուն, ինչպէս խարբերդերէնի, արարկերերէնի  
մէջ, - օսկի, օղնի, օսկոր. ~~օքուան~~, օր(որ), օղորմիս  
ևայլն, որով Վ էն աւելի ևս կը հեռանան:

6. Գրական լեզուի մէջ ալ Ո—ն Օ կը հնչուի  
երբ իրմէ առաջ պիտ' և կ' կուգայ, այսպէսով մեր-  
կանալով իր կիսաձայնային հինչէն ալ. կ'ոչնչանայ,  
կ'ողբայ, պիտ' ողորմի, հ—որթ, առ—ողջ, մի-  
ջակ—որեար:

7. Եթէ երբեմն բառասկիզրի Ո—ն թաւանալով  
կիսարադայնի պէս կը հնչուի մեր բարբառներուն  
մէջ՝ այդ վերագրելի է դարձեալ շեշտաւորումի, որ-  
պիսի երեոյթ մը տեսանք արդէն բառասկիզրի ե-ի  
պարագային։ Այսպէս՝ արարկերցին ու խարբերդցին  
որ յարաբերական դիրանունը օր կը հնչեն, բայց երբ  
սա հարցուի կամ շեշտուի՝ խարբերդէրէնով ուո՞ր-  
ի, իսկ արարկերենէն՝ աւելի ևս թաւանալով վե՞ր-ի  
կը փոխուի. վե՛րն օր կ'ուզես—որը որ կ'ուզես։ «Որ-  
չափ» բառին ալ առաջին վանկը շեշտուելուն համար  
խարբերդցուն կողմէ կը հնչուի «ուո՞րչափ»։ Նոյնիսկ  
վ-էն առաջ օ-ի պէս հնչուելիք Ո՞ն մալաթիացին վ  
կը հնչէ, «վավ» արտասանելով «ո՞վ» հարցականը. իսկ  
այլուր «վեվ» կը հնչեն։ Այս երեոյթը մեր շատ մը  
բարբառներուն մէջ ալ կայ։ Ոչ բառն ալ նոյնպէս  
շեշտին երեսէն է որ ուռչ կը հնչուի և ոչ թէ օչ։

Այս բոլոր փաստերէն վերջ շատ որոշ է թէ իրա-  
ւացի չէ աննման հինչեր իրարու վերածել, մանա-  
ւանդ ձայնաւորը բաղաձայնի։

Այստեղ վերառաջարկ մը։ Հաւագոյն է, ինչպէս  
նախապէս փորձուած էր ոռւսահայոց մէջ, կիսաձայն  
ու—երը ւ գրել ի սէր հակիրճութեան, մանաւանդ որ  
ուէ հակասութիւն կամ երկդիմութիւն չպատճառեր  
այս. հարւած, լունւար, փետրւար, աղւոր, հաշւի,  
պատւով, զւարթ, նւարդ, նւէր, կուշտիլ, տւչութիւն  
նւազ եայն։

Այս երեոյթը խիստ յարմարօրէն կը զուգադիպի  
ի-ի կորուսման կանոնին, և ա՛լ իւ-ին ու-ի փոխուե-  
լու կանոնին պէտք չմնար։ Պատւի, պատւական, թը-

հական, հաշւել ևայլն :

Ասով կ'ազատինք նաև ուռւ կրկնածեւ խըմբաւորումէն զայն կարճ ու յարմար ու ձեին վերածելով. նախապատռութիւն, նւիրատռութիւն, արժանապատռութիւն. նաև առւոյտ ևայլն :

Ասով կ'ազատինք նաև այն մասնաւոր կանոնէն թէ՝ տողադարձի ատեն կիսաճայն ու—ը ը—ւ—ի փոխուելով կը վանկարաժնուի. որով այս կանոնը իր տեղը կուտայ տողադարձի ատեն հնչուող ը երու գըրուելուն ընդհանուր և պարզ կանոնին. հաշւետրութիւն, նուիրատը-ւութիւն, զարնը-ւիւ, պարտը-ւիլ ևայլն :

ԳԼՈՒԽ Հ.

## Օ—Ի ԽՆԴԻՐԸ

Օ-ն այրուրենէն դուրս վտարուած է և ո-ով փոխարինուած, մոտ, տոթ, ոդ, որ (օր) ոտար, Քոնկո, որինակ ևայլն : Բայց պէտք է նկատի ունենալ հետեւեալ կէտերը :

1. Հայերէնի մէկ բացարձակ (բառերու վերջ ոչդալու) կանոնին հակառակ պարագաներ յառաջ կը բերէ աս,

2. Հարկ է սպասել մինչեւ որ բարբառագիտութիւնը երեան հանէ օրէնքները որոշ հնչարանական երեոյթներու և պարագաներու երբ. ինչպէս նախապէս տեսանք, շեշտաւորումը կամ որոշ տառերու շրփումը կը թաւաղնէ ձայնաւոր Են ու ո՞ն (ե և օ) և ղանոնք կիսաճայնի կը վերածէ, եե և ուու եւ Ո-ի փոխուած օ մը կրնայ նոյնպիսի պարագաներու մէջ գտնուելով ուու կարդացուիլ, ինչ որ, սակայն Մ. Արեղեանի չուզածն ու չակնկալածն է:

Ուստի օ ի վտարումը անտեղի է: Եւ արդէն օ-ով բառերն ալ սահմանափակ թուով են, զոր կարելի է դիւրութեամբ սորվիլ: Ունք շինելու տեղ տչք հանելու հարկ չկայ:

ԳԼՈՒԽ Թ.

## ՎԵՐՋԱԲԱՆ



Մ. Արեղեանի ուղղագրութիւնը խիստ աճապարոտ և ձախաւեր է. որովհետեւ

1. Իր յախուռոն յեղակարծութեամբն իսկ լեզուի ոգիին դէմ է. անխղճօրէն խեղաթիւրուած են բառերու պատկերները անճանաչելի ըլլալու չափ. յեվ, վոր, հայտնություն, այսորվա, պաշտոնյա, չե, վոչ, հետո, Յեղիչե, տվյալ, հասցեյին, նույնպես, լսվելու յե, Հակոբյան, յերեկվա, հավիտյան, գործունեյություն, վորպես, վորոշված, յեթե, արդյունավետ, յերգե, յեվայլն :

2. Տառի մը, Յ—ի Ոսկեդարեան հինչը կեղծօրէն հիմ բռնելով աշխարհաբարը խաթարած է.— յերկու, յերեվնալ, յեվայլն :

3. Իսկ Ե, Յ և Ո տառերուն ալ աշխարհաբարեան հինչը կեղծօրէն հիմ բռնելով Ոսկեդարեանը խաթարած է.— Յեղիյա, Յեգիպտոս, Յեսաւ, Հիսուս, Հովնան, Վորմիզդ, Վողիմպոս, Վողիսական են :

4. Հակիրճութեան վոխարէն յաւելումներ կ'ընէ՝ բառերու մէջ Յ. Վ., և ի տառերուն ներմուծումով՝ հոգիյի, վոր, լույս եայլն :

5. Անջրպետ մը կ'ստեղծէ այսօրուան երկու, արեելահայ և արեմտահայ, աշխարհաբարներու միջև :

6. Նաև այսօրուան և երէկուան աշխարհաբարներուն միջև :

7. Նաև աշխարհաբարի և գրաբարի անջրպետը քայլ մը ևս կը լայնցնէ :

Ը. Նմանաձայն բառերը բաղմանիշի կը փոխէ ինչ որ հարուած մ'է լեզուի յստակութեան ուղղուած. Հ—ով կը գրէ հետեւեալները.— յամառութիւն, յամը,

յանդիլ, յաշտ, յաջող, յար, յարել, յարում, յետ, յետին, յոլով, յոյզ, յոյլ, յոյն, յօտ :

Թ. Է—Ի վտարումովն ու Ե—ով փոխարինուելով բնականաբար է—ն Ի—Ի փոխուելու փոփոխման կանոնն ալ անպէտ ու աւելորդ կը դառնայ, ինչպէս իրաւմամբ դիտել տուած են արդէն. իսկ ատոր փոխարէն նոր տարտամ կանոն մը յառաջ կուգայ. թէ՝ Ե—ը Ի—Ի կը փոխուի . . . երբեմն, և բնական է հարցնել թէ ինչո՞ւ «գեմ» կը կազմէ դիմադրել իսկ բեմ՝ բեմադրել. գեր՝ գիրութիւն, ծեր՝ ծերութիւն. պետք՝ պիտանի, իսկ պետ՝ պետութիւն. դետ՝ դիտակ, իսկ գետ՝ գետակ. հանդես՝ հանդիսարան, իսկ տես՝ տեսարան, ևն : Ահա նոր թնջուք մ'ալ :


Ժ. Նա հիմնուած չէ գրաբարի, աշխարհաբարի և հայ բարբառագիտութեան ուսումնասիրութեան վրայ. և ասկէ է որ կը բղխին բոլոր միւս թերութիւնները, իրաւմամբ արգելք ըլլալով անոր ընդհանրանալուն:

Գանք իրաւական տեսակէտին :

Իրաւ է որ հայ լեզուն, ինչպէս ուրիշ շատ մը լեզուներ բարեփոխման պէտք ունի. ժամանակի ընթացքին՝ խօսուածքին վրայ երևցած աստիճանական փոփոխումները գրուածքի փոփոխումներ ալ կը պահանջեն ի վերջոյ. բայց հարց է թէ հայութեան մէկ մասին պատկանող կառավարութիւն մը իրաւունք ունի՝ ամբողջ ազգին ժառանգութիւնը եղող լեզուին վրայ անհիմն ու յախուռն փոփոխումներ կատարելու. և ան ալ ինչ փոփոխում. լաւագոյն է կոչել չարափոխում, խոշտանգում : Թէ Խ. Հ. կառավարութիւնը իրաւունք ունի՝ նախաձեռնող ըլլալու այս խնդրին մէջ՝ այդ անվիճելի է. անհատ մ'ալ ունի նոյն իրաւուքը. սակայն այսպիսի մշակութային գործի մը նախաձեռնողը, եթէ նպատակ ունի գործին լուրջ բարելաւումը, և ոչ թէ տտիպ ու անապարոտ քըմայքներու պարտադրումը՝ ուրեմն պէտք է բծախըն-

դիր ըլլայ գործին կատարելութեան, բոլոր կարելի ուղիներով. իսկ այս ալ կարելի կ'ըլլայ երբ առանց այլամերժութեան, գաղութներու հայ զանգուածներու ձեռնհաս ուժերուն ալ գործակցութեան պայմաններ կը թուլատրուին ու կ'ընձեռուին :

Հայ ուղղագրութեան բարեփոխումը - եթէ այս կերպով յառաջացուած ըլլար՝ արդիւնքը այնքան ձախաւեր չպիտի ըլլար, և անոր ընդհանրացումն ալ առաջին օրէն իսկ ապահովուած կ'ըլլար բնականաբար:



## ՀԱՅԵՐԷՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ

Խորհ. Հայաստանի ուղղագրութիւնը քննադատելու փորձիս ընթացքին լեզուական բարեփոխման վրայով մի քանի առաջարկներ կամ վերառաջարկներ երեցան շեղովի : Անշուշտ այդ չէ դրուածքիս նպատակը, սակայն Մ. Աբեղեանի ուղղագրութեան անհեթեթութիւնը աւելի զգալի ընելու համար անոր լաւագոյն առաջարկներ հակադրելը անհրաժեշտ էր :

Աւելորդ չէ բարեփոխման ամենակարօտ կէտերուն թռուցիկ ակնարկ մը նետել:

Ա. Բոլոր անձայն Յ-երը վտարելը յարմար է : Բայց այս անմիջապէս հերթական կը դարձընէ այն որ Բ. Երկու ձայնաւորներու մէջտեղի անխուսափելի Յ-երը վերցնելն ալ նպատակայարմար է, ինչպէս արդէն չենք գրեր էական, ոգիի, գիտէի, ևայլն բառերուն մէջ հնչուող Յ-ն . բացառութիւն կարելի է ընել այն Յ-երուն որ կամ երկու ա-ի, կամ երկու ո-ի մէջտեղ կուգան : (Տես Գլուխ Զ.) :

Գ. Բառառկիզրի Յ ն ալ կարելի է վերցնել եթէ սակայն կարելի չէ զայն օժտել իր նախնի եօրայի կիսաձայն հնչումովը կամ հագագային հինչով մը . այդպարագային կարելի է պահել այն Յ երը որոնց ջըն-

ջումը երկդիմութիւն կը պատճառէ։ (Տես Գլուխ Զ.)

Դ. Կիսաձայն կէս Վ.-ի պէս հնչուող ու-երը ւ-ի փոխել նպատակայարմար է։ ասով հինչի փոխում չի պատճառուիր մինչդեռ երեք տեսակի պարագաներուն մէջ հակիրճութիւն, յստակութիւն և հետեւողականութիւն կը դնէ։ ինչպէս տեսանք է։ Գլխուն վերջը։

Ե. Կարելի է միայն կ գրել բայերու կը յարագիւրը որ զանազան բարբառներու մէջ կա, կօ, և կու ձեերն ալ ունի։ թէ ուրկէ յառաջացած է ան, կայ, գոյ կամ ուրիշ ձեէ մը՝ ոյդ կարեւորութիւն չունի, բաւական է որ այսօր հասած է այնպիսի ձեի մը ուրու Ը-ը կրնանք չգրել ուրիշ շատ մը հնչուող և չքրուող անխուսափելի Ը-երու պէս։ Աւելի ևս աւելորդ է Կ-ին մակակէտ մը յաջորդեցնել ձայնաւորով սկսող բայերուն առջեւ, (կ քալեմ, կ երգեմ)։

Զ. Չը կամ չի բացասակերտէն բոլորովին վերցընել ձայնաւորը, որպէս ըրած ենք արդէն «չգէտ, չտես, չքրիստոնեայ» ևայլն բառերուն մէջ, քանի որ ան յառաջացած է ոչ մակրայէն Ո-ին ջնջուելովը՝ որով անտեղի է Զ-էն վերջը ձայնաւոր կամ փոխանորդող մակակէտ դնել։

Է. Անուանց հոլովերուն ու յոքնակիներուն և բայերու բազառիկ ձեերուն մէջ միօրինակութիւն դնելու միտումը նոր չէ. աշխարհաբարի ոգին իսկ է այդ. այս տեսակէտն ինչ որ անհատներու (օրինակ բազմաշխատ ծերունիին՝ Պ. Մ. Զերազի) ձիգը անմիջականօրէն չէ կրցած ընել՝ ժամանակը ըրած է յամրաբար։ Մանաւանդ թրքախօսներու հայախօսացումը գրեթէ նոր դաւառաբարբառ մը կ'ստեղծէ, ու նոր թափ մը կուտայ այդ հոսանքին, և այդ՝ կրկնակ պահճառներով. — Նախ որովհետեւ լեզու մը նոր սորվող չափահասը այդ լեզուին բացառութիւններէն խրչելու և անոնց մէջ նմանութեան ու ընդհանրացումի կէտեր փնտռելու ու նոյնիսկ դնելու միտումը

ունի : Երկրորդ՝ որովհետև բուն թուրքերէն աղքատ լեզուին՝ բացառութեանց երանգաւորումէն զուրկ կանոնաւորութիւնը (զոր կը գնահատէ բանասէր փրոֆ. Հ. Գելցեր) նմանողաբար, նոր սովորող լեզուին փոխադրելու միտումը ունին նոր—հայախօսները . որովանոնց մէջ յաճախ կը հանդիպիք գործածական դարձած նոր ձեւերու ինչպէս՝ հայրի, մայրի, քոյրի, ևն . հոլովերը, բերեցնել, շինեցնել, լինացնել եալն անցողականները կամ անցողակերպները եայլն : Թէ ո՛րքան պիտի ըլլայ թրքախօս հայոց ոչ զանցառելի զանգուածին այս ազդեցութիւնը գրականութեան վըրայ՝ այդ ապագան պիտի ցուցնէ :

Ը. Արևմտահայերէնի մէջ արդէն փորձուած է արեելահայ կարճ ներգոյականը, զոր յարմար է քաջալերել գրականութեան՝ մանաւանդ չափական գըրուածքներու մէջ .- Պարտէզում, սենեակում եայլն :


Թ. Արևելահայերէնի բացառականի - ից մասնիկը յարմար է փոխարինել, ի հարկէ նախ գրականութեան մէջ, արևմտահայերէնի — և մասնիկով որուն արտասանութիւնը սոյլ—ատամնային ց—էն շատ աւելի դիւրին է, և որ հնչեղ կակուղ որոշիչ յօդը ն—ն առնելով կը կազմէ կարճ ու գեղահինչ վերջաւորում մը, մինչ միւսը յօդ առնելով վանկ մ'ալ կ'երկարի .— գիւղէն՝ գիւղիցը եայլն : Փափաքելի է որ կովկասարնակ գրողներն ու արևմտահայերը ընդհանրացնեն այս նպատակայարմար ձեւ :

Ժ. Իգականի յատուկ Գ. գէմքի անձնական դերանուն մը, թէ եղակիի և թէ յոքնակիի մէջ, անհրաժեշտ է յստակութեան և հակիրճութեան տեսակէտէ, մանաւանդ այն պարագային երբ մի քանի Գ. գէմքեր խնդրոյ առարկա, են : Թէև նէ—ին գործածութեան վաղուց սկսուած է, մինչև Պ. Դսլրեանի օրերէն, բայց չէ ընդհանրացած :

Լեզուական բարեփոխման մասին այս աեսակէտ-

Ները ո՛չ ամբողջութեամբ նոր են, և ո՛չ ալ հեղինա. Կին այդ մասին ունեցած հայեացքներուն լրումը : Նման բարեփոխմանց գոյութեան իրաւունքը կախեալ է անոնց խըրտչօրէն յախուռն չըլլալէն, և լեզուին հակիրճութեանը, յստակութեանը կամ գեղահնչման սատարելէն, առանց ասոնցմէ ուեէ մէկին վնասելու նոյն ատեն : Թէ վերի առաջարկները կը լրացնե՞ն այս պայմանները՝ որոշելը կը մնայ ձեռնհաս ընթերցողին դատողութեանը որու արտայայտումը խիստ փափաքելի է :







157217

ବ୍ୟାକ ପ୍ରକାଶନକାରୀ ବ୍ୟାକ ପ୍ରକାଶନ



220057217